

ՅՈՐԴԻ ԲԱՌԱՎԱՐ




ԱՄՍԱԳԻՐ

ԵԶՐԱՅԻ ԲԵԼԵՐԵԿԵ ԳՐԵԳՐԵԿԵ
ԵՒ ՔԵԼԵՐԵԿԵ

ՀԻՆՔԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ

ԸՆԴԵ ՄԻԱՄԵՅ



ՅԵՐԱԿԱՆ

Ի ՑԱՐԱՆԻ ՄՐՈՑ ՑԱԿՈՎԵԱՆՑ

1870

ԱՆԴԻԱՆՔ ԲԱԱՋԱՆՈՐԴԱՑ

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈՅ

Եկր Սպահեփ ուստք քահանայ կառանեանց :

ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱԱՀԱԳԻԱՆ ՄԱՀԱՏԵՍԻ ԱԱԿՈՐ ԱԱ. Գ.ՈՐՎԱԿԱՎ ՍԻՕՆ
Չարքեան Կարապետ աղա :
Համամատ Շիվանի Գրիգորեան :
Յակոբեան Թագւոր աղա :
Աթիքեան մահանեսի Պօղոս է ֆէնտի .

ԱՆՏՈՒԲ

Քեռուեան Սարդիս աղա Արտակեցի :

ԱՏԱՄԱԶԱՄ

Եղիշաեան Մահացական աղա :
Թապախուեան մահանեսի Խաչատուր աղա :
Կորիքեան մահանեսի Սահանկ աղա :

ԱՓԻՈՆ ԳԱՐԱՀԱՏԱՄ

Վարպետեան Գրիգոր աղա :

ԲԵՇԹՂԵՀԵՄ

Արժ . Թափմաս վարդապետ Տեսուչ :
Սարկաւագ Տիրացու Աստուածատուր :
Վանք Հայոց :

ԲԵՐԻԱ

ԱԱէ մեան Միքայել աղա :
Բրուտեան մահանեսի Մամաս աղա Արտակերցի :
Գ.ՈՒԾՈՒՆՁ ՑՈՒՄԱԿԻԱՆ ՄԱՀԱՏԵՍԻ ԴՐԻԳՈՐ ԱԱ. .
Գ.ՈՐԾԱԿԱԼ ՍԻՕՆ :
Գողանեան Գէորգ աղա :
Եկաւեանց Եղարքը Մեջքոս աղա Արապեկերցի :
Ներսէսեան Միքայել Արագեկերցի :
Հահվէքիւեան մահանեսի Աստուածատուր աղա :
Վազամիքիւեան մահանեսի Կարապետ աղա Արապեկերցի :
Տէր Խաչատուրեան մահանեսի Սարդիս աղա :
Տէր Կարապետեան Սարդիս աղա Յամթէցի :
Տէր Մարգարեան մահանեսի Նիկողոս աղա :
Տէր Սահակեան մահանեսի Յօհաննէս է ֆէնտի :
Քիւրքիւանօֆ Յօհաննէս է ֆէնտի :

ԳԱՅՆՉԱԿ

Արժ . Յակոր վարդապետ Տէր Աւետիքեան :

ԴԱՄԱՍԿՈՍ

Արժ . Յակովոս վարդապետ , Փամա տէսուչ :
Գովեափանեան Յակով վարդապետ :
Գոնոտուածի Գէորգ աղա Անցի :
Թէրզիապէտեան Թէրոս աղա :
Ուսումնասէր Ընկըրութիւն :
Սիրունեան Մարտիրոս աղա Տիրացուակերցի :
Վ.ԱՆ.Հ. ՀԵՅՈՒ . Գ.ՈՐԾԱԿԱԼ ՍԻՕՆ :
Փիլիպոպոտան Գարիկէ աղա Մաշկէրցի :
Պ . Պօղոս կարենցի :
Պ . Կարապետ Քիւրքիւան
Պ . Կարապետ Ժամագործ

ԵԳԻՊՏՈՍ

Գ.Եր Մէ սրովոյ Արքեպիսկոպոս առաջնորդ (2 օրի) :
Արժ . Աստուածատուր վարդապետ :
” Միքայէլ վարդապետ :
” Կարապետ վարդապետ :
Գալֆայեան մահանեսի Նէմզուր օրիորդ Պօղուցի :
ԼԱԶԵՐՈՎ ՍԻՄԵՈՆ ԱԱ.Յ. ԶՄԱՆԻԹՆԵՍԻ . Գ.ՈՐԾԱԿԱԼ
ՍԻՕՆ :
Կարապետեան Պօղոս է ֆէնտի :
Պ . Սարտիրոս պէտրուեան Ակնա - Պատրիարքիան
ընկերութեան :

Մարտիրոս աղա Անցի :
Յակոր աղա Մուլուանեան :
Նուէր Խորէննան վարժարանի :
Ուախայելեան Գէորգ Պէտ :
Տիրացուակերցի Յօհաննէս աղա Յովանիկան .

ԵՐԶԱԿԱՑ

Գիւրք օղուեան մահանեսի Գրիգոր աղա :

ԵՐՈՒՍԱԼԵՄ

ԱԱՆ . Տ. Տ. ԵՍԱՅԻ Արրազուն Պատրիարք (6 օրի) .
Գ.Եր Սահակ Արքեպիսկոպոս :

- ” Կարապետ Արքեպիսկոպոս :
- ” Յակոր Արքեպիսկոպոս (2 օրի) :
- ” Սիմէօն Արքեպիսկոպոս :

Արժանապատիր Վրժանէ վարդապետ :

- ” Վարդոս վարդապետ :
- ” Եղիշէ վարդապետ :
- ” Խաչատուր վարդապետ :
- ” Կիրակոս վարդապետ :
- ” Փիլիպոս վարդապետ :
- ” Բառնաբաս վարդապետ :
- ” Իշնոսիոս վարդապետ :
- ” Վարդէստ վարդապետ :
- ” Թագէստ վարդապետ :
- ” Յովհաննէս վարդապետ :
- ” Անդրէս վարդապետ :
- ” Եղիշէլ վարդապետ :
- ” Եղիշա վարդապետ :
- ” Մովսէս վարդապետ :
- ” Մակար վարդապետ :

Սարկաւագ Սահակ Գոլտէցի :

” Միքայիլ Տիրացուակերցի :

Տիրացու Գառնիկ Ճէվարդեան :

Մարտուտ Դամասկոսի Աւանիերտ Ժամանդաւոյց
գործոց :

Բրուսիոց Հիւապատոս Պ. Գևոտերման :

Մուրաստեան Բագրատ Յակոբ աղա (2 օրինակ) :

Խաչատուրեան Յակոր աղա :

Մութաթեան Կարապետ աղա :

Բրուսիոց Հիւապատուարանի թարգման Պ. Արտիկ :

Մուրատէան :

ԵՒԵՍԻԱ

Գ.Ալանապատիր մահանեսի Գրիգոր աղա Անցի :

ԼՈՒՍԱՐԱՐԱԿԱՆ ՀԱԿԵՐՈՒԹԻՒՆ . Գ.ՈՐԾԱԿԱԼ ՍԻՕՆ :

ԼԱՄԱՆՈՐՀ . Ընկէ . Գիշերային ուսանողք :

Պասմաննեան մահանեսի Պաղտասար աղա :

ԵՐԵՒԱՆ

Գ.Ալանապատիր մահանեսի Գրիգոր աղա Անցի :

Գ.ՈՐԾԱԿԱԼ ՍԻՕՆ :

Տէր Յովսէ Գ. Քահանայ Մէլիսէան :

Քէրիմով մահանեսի Եղիշազար աղա :

ԵՒԴՈՒԱՆ


ԱԱ.ԱՄԱՆՈՐ Եւուկիսի . Արժ . Յակոր վարդապետ :

Զամքերթենեան Գրիգոր աղա :

Եւայէս Յակոբ աղա :

Մարտիրոս աղա :

Եւայէս Յակոբ աղա :



Մ Ի Ս Ո Յ Շ

ՀԱՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԻ
ԹԻՒ 5.

Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՄԱՅԻՍ 31.
1870.

Ա Զ Գ Ա Յ Ի Ն , Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ե Ւ Գ Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն Ք

Մկրտչունք : — Կարծեաց ազատութիւն : — Ճշմարիտ բանադրատութիւնն : — Ազգային դպրութեան վրայ երկու խօսք : — Երկրագործութեան հանրացուցումն : — Հարցադաշտութիւնն :

ՀԱՅ սկզբունքը բառը՝ իւր բառական նշանակութեամբը ՚ի կիր ըսպիտի առնունք :

Վկալունքը միայն բանի մը ծագման առաջին կէտը նշանակէր :

Վարդիկ առանց այս բանին գործնական և իմաստափրական արժեքը գիտնալու, խիստ տարապայման սահմաններ կ'ուտան անոր :

Վեր ազդին մէջ ալ սկզբունքը ծախողները շատ աժան են, և թիւ չունին : Խսկ անոր իրական իմաստին թափանցողներ խիստ սակաւաթիւ :

Վյա անհետեւական բառը ըստ թուներու վրայ կը թութուայ իրբեւ դարդ :

Վյաց մէջ ալ վերջերս հօտ բառ մը դարձաւ :

Վկալունք կ'ըսուի բանի մը բնական և լնդհանուր օրէնքներուն դիտութիւնը, որոց ուժովը այն բանը անվեճպ կը շարունակուի :

Վնութեան տեսակներուն չափ սկզբունք կան :

Չեռնհաս գործողն ենք միայն անոր, որուն սկզբունքն սւնինք, այսին-

քըն մեր գիտցածներուն բնութեանը վրայ յատակ և կատարեալ գաղափար ունինք : Յմէեւ, մեր ունեցած սկզբունքներուն մէջ թիւր սկզբունքներ ալ սպրդած ըլլան հոգ չէ : Վարդիկ բացարձակ սկզբունքի մը տէր չեն կրնար ըլլալ :

Այն բանը որ օրէնք է, սկզբունք ալ է . և այն բանը որ սկզբունք չէ, նաեւ օրէնք ալ չէ :

Հին սովորութիւնները, նախապաշարումները, զեղծումները փոխանակ քանիդելու, երբեմն օրէնքի տեղ կը դնենք, հետեւաբար սկզբունք է ըսելով կանցնինք այն բանին համար որ օրէնք չէ, և որ կուղենք մէնք օրէնքի վերադրել :

Երբ սկզբունքը կը խօսի, սպարագանները կը լուեն :

Կար տեսն մը, ուր ողջ և ըստ սկզբունքները՝ թնդանօթով կ'ողջուն ուէին :

Երեկեան տեսականը՝ այսօր գործնական է :

Վեր թուականը սկզբունքի թը տւական է :

Ոկզունքը կարծիք չէ :

Ոկզունքը ըստ ինքեան ապացուցեալյաւիտենական ճշմարտութիւններ ըլլալով՝ ուրիշ բացարձակ ճշմարտութեամբ մը ապացուցուելու պէտքը չունին :

Այսուց սկզբունքներ ունենալու ազգերը չեն լուսաւորուիր :

Ուրեմն ինանիք ըլլանինք յառաջարմատ թեան համար, եթէ ըստ կզբունք սովորելու հետեւող չենք :

Այսպէսն սկզբունքի համար մեռնիլ քաղցր է, վասն զի անմահութիւն է :

Հին ատենը սկզբունքը արիւն կուղէր, իսկ հիմա համազում :

Բանիններ սկզբունքի համար խողը

խողուեցան, կառավիճակատ եղան, նահատակուեցան :

Ասկրատ թցն խմեց. Կութեմբերի, Կալիկ բանախին մէջ Ճգնեցին : Ճան տ' Ալք, Ժան Ճիւս բոցերու մատնուեցան, Տանդ, Վոլթէր յաքսոր գացին, Ռուսօ դատապարտուեցաւ. Տէ գարթ հալածուեցաւ . Լամբնէ, Վազափ վրնտանին մէջ որդնատեցաւ, Վոնթէյն, Յմասօ, Պաքօն, Լուտեր բանարկուեցան և հալածուեցան. Վարէ Շէնիէ ազատութիւն երգելով կառավիճարանը ելաւ :

Ասոնց նման անշնչելի օրինակներ սկզբունքի նահատակիներու պատմութեանը մէջ պակաս չեն :

Ոկզունքը՝ ի վաղուց անափ միշտ անմեղներու արեամբ սրբագործուած է :

Այս իսկ քրիստոնէութեան ըստ կզբունքը՝ Ծաւիտենականին արդար արեամբը չնուիրագործուեցան . . .

Երդի հիմնական սկզբունքներէն մէկն ալ կարծեաց ազատութիւնն է . որ փիլտափայտութեան հետ ծնաւ և որ գարուս ընկերական ու քաղաքական հանդանականն է :

Այս սկզբունքը՝ ունի իւր ճարտասան ախոյեանները, ինչպէս նաև իւր ճախորդ հակառակորդները :

Կարծինները՝ գդացողութենէ ու դատաղութենէ կը ծնին, և օրինաւոր քննադատութեան բովին անցնելով՝ կ'ուղղուին :

Կարծեաց ընդհարումէն՝ ճշմարտութիւնը երեւան կ'ելլայ, համազում կ'ուղղուի :

Երկու վիճաբանողներ՝ կարծեաց ազատութեան առջեւ խօսելու եւ գրելու համար մի և նոյն պարտաւորութիւնը և հաւասար իրաւունքն ունին :

Արդ, երբ մասնաւորի մը դէմ կարծիք կը յայտնենք, պէտք է յիշնք թէ ինչ իրաւունքով որ մեր ընդդիմախօսին նկատմամբ խօսելու և գրելու ազատութիւնը կը վայելնք, նոյնը պէտք է նաեւ մեր հակառակորդին համար ալ ընդունիլ:

Օյս կը սպահանջեն ուղղվանը, օրէնքը և արդարութիւնը :

Ենդղիա, Պէլջիգա, Վմերիկա, Հելուետիա՝ յայսմ իրենց զէնիթը հասած են, թէ և մեր ազգին մէջ դեռ իրական նշանակութիւն չունի, քանի որ կարծեաց ազատութեանը նախ կարծեաց և սկզբանց գոյութիւն, և այս ալ մժամանակութեան ուսումնականութիւնը կ'ենթագրէ:

Չափազնց կարծիք մը յայտնած չենք ըլլար, երբ բացարձակ խոստովանինք թէ, կարծեաց ազատութեան սկզբունքը յարդուած օրէն՝ ժողովրդականութեան կեանքն ալ կ'սկսի:

Եմենօրեայ արեւը՝ նոր դրութիւններ, նոր աեսոյթներ կը բերէ ՚ի լոյս:

Կարծեաց ազատութիւնը՝ մամլց սնունդն է:

Ռոնութիւնը՝ կարծեաց ազատութեան առջեւ կը ցնդի: Ենոր ուրացումը՝ նոյն խոկ մոքի ուրացութիւնն է:

Եսոնք թէութիւններ, ենթադրութիւններ չեն, այլ իրութիւն:

Վիզբունք մը, կարծիք մը՝ երբ յանուն ճշմարտութեան, ճաշակի եւ տրամադանութեան քննել կ'ուզենք լուրջ տեսութիւն, ու անկողմնապահ գիտողութենէ ծնունդ առած՝ եւ սրամաներու վրայ հիմնուած փաստերով, բանադրութեան կ'ըսուի:

Ճշմարիտ բանադատութիւնը՝ ՚ի հմտութենէ է, և ոչ ՚ի շաղիազիութենէ, ուստի և կը լուսաւորէ ու

չայրեր, կը համոզէ ու չի բռնանար ։ Համոզում մը՝ որ ուրիշն համոզումը կը նեղէ, բռնութիւն կ'անուանի ըստ գրագետներու, գրէժ լուծելու ու սումը չիմանամք:

Ես կէտը՝ աւելի լուսաբանենք:

Բանադատութիւն արհեստը՝ կիբը յագեցնելու, վրէժ լուծելու ու սումը չիմանամք:

Ենոր առջեւ՝ անձերը կը լուեն, և երկու ստեք փաստերը՝ իրարու հետ զարնուելով՝ կը խօսին, առանց երկար ու շփոթ վէճեր սրամանելու:

Եյսպէս պէտք է կատարուի բանադատութեան գործողութիւնը:

Բանադատութեան համար ողջ և կորովի միաբ ունենալու է, որ նախ զգայ՝ և ապա արտմաբանէ:

Վմէն գրչի համար չէ այս:

Եմեւ բանադատէ մը՝ փորձառութիւն, սկզբունք, տրամախութիւն, ճաշակ, յատակ ոճ, և անկողմնապահութիւն կը պահանջուին, ապա թէու անոր ըրածը՝ ծանծաղ դիտողութենէ մը տարբերութիւն չունենալով, հասարակաց հեգնութեան կ'ենթարկի եւ հակառակ արդիւնք կը բերէ:

Եսոր համար է որ իրաւամք ըստ Պատարօ, թէ և Բանադատութիւնը դիւրին, բայց անոր արհեստը դըմուարին է ու:

Ուր ազգին մէջ կան մելսմազծոտ կամ խիզախ գրիշներ, որք տրամադրանական փայլուն երեւութիւն տակ ծածկուած և յեղյեղ սկզբունքներու ու անձերու շունչն և գործին դարձած՝ իրենց խիզը և սկզբունքը կը ծախէն ու յանուն բանադատութիւնը աչքութիւն յախուռն և ապիկար յարձակութներ ու ապաժաման խորհրդածութիւններ կ'ընեն, բան մը ըստ ըլլար կամ յալլիլու տղայսմը տութեամք, և խնդրէն դուրս կէ-

տեր կը շօշափեն՝ անձերու դէմ իսկ զինելով։

Ի՞նչ հարկ կայ անձերու հետ շափուիլ։ Ախթթը քննելու է։

Քննելով միանգամայն անօր սկզբ բունքներուն պատճառները, ու փիլսովայական ու պատմական փաստերը։

Չուրացուիր թէ գրժ պատերազմը՝ յառաջադիմութեան նշան է, երբ անիկա՝ գծուծ նկատումներու և փցուն ու սին շահու համար չկատարուիր, այլ փաստերու և սկզբ բունքներու ուժով՝ սխալ կարծիքներու դէմ, դիտնական, լուրջ և հասուն դիտողութեամբ կը ըլլուի։

Վցդի մը յառաջադիմութիւնը՝ իր գրականութենէն կ'ըսկի։

Անդ կը ցոլանայ և անդը կը համառօտի։

Աահակ եւ Վեպովիզ՝ Հայերէն աթութայները գտնելով, ազգ, մատենագրութեան անդրանիկ Վշակներն եղան։

Ի պատմեւթենէ կ'իմանամք, որ Արտաշէս Ռ. և Առամշապուհ ալ Հայադրագիտութեան ճշմարիտ Վեհենասներ հանդիսացեր են։

ՎԼ չգլխուր թէ, դարուս ազգ, դպրութեան մէջ Վիսիթարեանք նոր թուական մը բանալով, Հայերէն լեզուին նոր փայլ, նոր հարստութիւն ներդաշնակութիւն տուին։

Հայ գրականութեան մայրը՝ գրաբառն է, ինչպէս Խտալերէնին, Դաղղիերէնին, և Ապանիացւոց լեզուին։ Ատիներէնը։

Հայերէն լեզուն գործնական միակերպութեամբ գեռ մեր դպրոցներուն մէջ չ'աւանդուիր։

Ասոր պատճառը՝ ազգ, դասատ-

ուաց ժամանակին ոգւցյն հետ ընթացիկ ոճ մը չ'ունենալի է։

Հայ՝ Քերականները՝ ինչ որ գետեն և ինչ որ կը սովորեցնեն արուեստով չէ, այլ հաճոյքով կամ մեքենական վարժութեամբ։

Եզդ, գոլոցները՝ այս յամբ ընթացքով ապագայ մը չեն խոստանար։

Պէտք է որ, ինչպէս ամեն ուսում, ասանել ալ Հայերէն ուսումը՝ դրութեան վերածուի, որպէս զիգիտութիւն ըլլայ։

Եղաւ մը, իր կերպական կատարելութիւնը՝ ընդհանուր քերականական օրէնքներէն կ'առնու, ինչպէս նիւթական կատարելութիւնը՝ բառերու և գալապիարաց պարզութենէն։

Ընդհանուր քերականութիւնը՝ որ լեզուին փիլիսոփայութիւնն է — մի է։

Եղաւի մը յատուկ օրէնքները՝ իւր մասնական քերականութիւններ կան։

Ետեւաբար, որչափ ազգ՝ այնշաբի մասնաւոր քերականութիւններ կան։

Եղաւին յառաջադիմութիւն ազգ՝ յառաջադիմութեան նախընթացն ըլլալով՝ անոր կենդանի գործածութերը սկւցյն ու փիլիսոփայութեանը հետ, նաեւ արմատներու ճանաչման եւ դրելու ոճին հոգ տանիլ պէտք է։

Ոճը՝ ճաշակին քոյրն է։

Եղաւն կը յգկուի երբ գրիչ և ճաշակ իրարու հետ կը մրցին։

Եղաւն ալ իր քերականութեանը հետ, նաեւ տրամաբանութիւնն ունին։

Հաճոյքով կամ վարժութեամբ կը տրամաբաննենք, բայց առանց քերականական օրինաց չենք կրնար գըրեւ։

Վիենոյն լեզուն, միենոյն աղդին մէջ զանազան գոյներ և շրջուն ձեւեր կ'առնու՝ տեղլուցն, բնութեանն ու սովորութեանը նայելով։

Այսպահն անոր օրինաւոր ձեւերը, ներելի ազատութիւնները՝ բառից խաղերու և մանուածոյ դարձուածք ներու մէջ վնասուելու չէ, այլք ռառերուն ուժին ու նշանակութեանը, անոր գողարիկ բայց անշպար ձեւին մէջ:

Առանց աշխարհաբառին բնութեն ու ոդւյն վրայ որոշ տեսութիւն մը ունենալու՝ լեզուն մեր գաղափարներուն կը ծառայեցնենք:

Այս անպատճ հութիւնը, այս լեզուի անիշխանութիւնը՝ քերականական միօրինակ օրինաւոր դրութիւն մը չ'ունենալիս կը յառաջանի:

Բայց այս պատճառը՝ բաւական պատճառ մը չէ նախնեաց մատենագրութեան դէմ յայանապէս ըմբուանալու եւ նորաստեղծ լեզուաւ թիւատ ու խորթ բառեր, նորամուտ և անհարազատ ոճեր, գուեհիկ դարձուածներ ՚ի գործ դնելու:

Ոչ, ազատ չէ գրիչ մը — որչափ ալ ներհուն ըլլայ — իրմէն վճռաբար ուղախօսութիւն մը ստեղծել.

Քերականութիւնը՝ ժողովրդական ընթացիկ լեզուէն կը բղիսի:

Դմէն ազգի մէջ գրական և խօսուն լեզուներ կան:

Երկուքին ալ տէրը՝ ժողովրդնէ:

Ժողովորդն է մանդամայն, որ զանանք հմուտ և վարպետ գրիչներու ձեռօք յղիել կ'ուտայ:

Երկրաշափական դարսւս մէջ իւրաքանչիւր ժողովուրդ տնտեսական յատուկ գիրք մը կ'ընտրէ և անով կը յառաջադիմէ:

Հայն ալ որ ժամանակին պահանջանը տրամադիր է, կրնայ տընտեսութեան երկրագործական մասն ընտրել, և անոր զարգացմանը՝ ազատ

վաղ և հոսանք տալ:

Մանաւանդ որ Երեւելքի կյա հօգ՝ արդէն խիստ բարեբեր և արդաւանդ ըլլալը փորձով հաստատուած է:

Այս ձիւղին համար ազգին մէջ երբեմն թէեւ բաւական մոքեր յոդնեցան, քրտնեցան, որով և ժողովը դական շարժում մը, երերում մը տեսնուեցաւ, բայց գործ մինչեւ ցարդ՝ ոչ ուրեք:

Հարժումը, երերումը այն ատեն կեանքի նշան է, երբ մոքէն կը հոսի և գործադրութեան շրջանը կը մոնայ:

Ազգ մը երեք կերպով կրնայ յառաջանալ, երկրագործութեամբ, արուեստով, և վաճառականութեամբ:

Եթէ տմէն արուեստ վճանայ, մեռնի, երկրագործութիւնը միշտ կայ, չմեռնիր: Ա ան զի ՄԱՐԴ և ՀԱՂ հոմանիւշ են:

Հայստաննեայք ՚ի սկզբանէ հոգագործական պարզ բայց երջանիկ վիճակով յառաջացան:

Ենոր սկզբունքը՝ դրախտէն կ'սկսի. առաջին մարդէն կիջնայ:

Խորենացիէն կիմանամբ որ՝ Երտաշիսի ատեն՝ Հայստանի մէջ անմշակ հողեր չկան եղէր:

Ենք որ այս մասին գեռ Եցեան դարսւ մէջ կապրինք, պարտինք գիտնէն ուր որ աշխատութիւն չըկայ, հոն չկայ նաեւ կեանք և յառաջադիմութիւն:

Կենաց պիտոյքը իրեն են, հողուստի հայ, լցո՞ւստի զարգացումն, և սէր՝ ուստի սերումն: Այսպահն մարդկային առաջին պիտոյքն է հողը՝ այսինքն հացը:

Անմահ Եալանդեանցի վերջին կտակինէր անլ որ այսօր հող չունի, վաղը հայ չունի:

Ազգաց ճակատագիրը և կենաց արահովութիւնը յայս կը հանգին:

Արկրագործութիւնը՝ արհեստներուն մայրն ու դայեակն է : Ենով արտեստաւորին նիւթերը կը ստառ բաստուին, ուսկից և վաճառականին պաշար կը հայթայթուի :

Ուրեմն կեղրոնացնենք մեր ջանքերը հոն, ուր ազգին շահը կայ, և ուր մեր նահապեատական արհեստին գործնական կողմը :

Այն ազգը մեծ է և միայն աստագայ ունի, որ Դեմետր չաստուածու հւյ կը խնկի :

Ամեն. Արրաջան Հայր .

Ազգային մեծ վանքերուն մէջ երկրագործութեան վարժարաններ հաստատեցէք :

Արդէն անոնք իրենց համար խիստ ընդարձակ արտեր և տգարակներ ունին, բայց բանեցնելու գիտութիւնը չունին :

Կը քրտընին բայց առանց արդեանց մանաւանդ որ Հայաստանցւոյն ժադանքութիւնն է՝ ոչ միայն իրեն համար քրտնիլ, այլ եւ շատ անդամ զինքը հարստահարող Դիւրտին համար ալ . . . :

Հայեր : Այւ օրերու մէջ է Հայաստան :

Վայրի Դիւրտին արիւնալից թաթը մէկ կողմէն, հարստահարիչ անձանց կապուաը միւս կողմէն՝ անմեղ Հայաստանցւոյն վերջին օրհասը կը վազվազեն :

Աչ հաց, ոչ լցո, ոչ սիրտ ունինա, բայց միայն շրաբեկ յօյս մը :

Յոյս մը որ առկայծեալ կանչեղի սկէս մերթ կը պլալայ, մերթ կը նըւաղի . . . :

Հայորդւոյն մոտաւորականը մոտածելու ժամանակը չէ, այժմ նիւթական կեանիքի համար անմիջական ա-

պահովութիւն կը հայցուի բարեխը նամ կառավարութենէն,

Ամեն օր գաւառներէն յուսահատութեան ձայներ, արդարութեան և վիճանդրութեան ազաղակներ կը լուին :

Ո՞ւն մի թղթաբեր՝ գորգես ցաւալի գուժմաններ գարձած, արեան արտասուբով գրուած բողոքներ եւ հանրագրութիւններ կը բերեն :

Վե սիրտ պէտք է գիմանալու համար :

Հայը՝ հայուն կը ցուցնէ իր խոցերը և վաղարոյժ գարման կը խընդրէ : Կը բանաց իր սիրտը և մենք անտարբեր աջօք կը նկատենք զայն :

Այն սիրտը՝ որուն պատմութիւն մեր փառաց և աղէտից պատմութիւն է, և որ թակութչնի և Վլավանի օրով ազատ էր, բայց այսօր Դիւրտիւնիցն ներքեւ սրբկած, աւերակներու տակ կ'արիւնի :

Իր իրաւունքը պաշտպանելու համար՝ լեզու չունի, գրիչ չունի, եւ բնականաբար ուր ուրեմն կ'ասիստուի իրեն ցաւոց ներկայացուցիչ լնարել իր Վաաջնորդը՝ որ իր անմիտ բարեկամը և հետեւաբար ամենէն աւելի իրեն գէմ գործողն է :

Խեզքը՝ Տարահատեալ Բնէ ընէ, առ ո՞ գիմէ :

Վլավանէ որ կամ Վըկլնքէն իրեն գթութեան ակնարկ մը գայ և կամ Պատրիարքարանէն . . . :

ԵՂԵԳԻԿ ԱԴՐՈՑՆ ՀԵՅԵՍԽԵ

Եկայք առ իս լերինք համայն ,
Օովք, գետք, բլուրք համանդամայն
Դուք ողբակիցք եւ սգաւորք
Օ՛ն ինձ լերուք միանդամայն :

Օ արթիր, զարթիր .քաջդ Արփեսս
Գումեա ՚ի քնարդ, շարժեա ՚ի յողըս
Օ երկինա ամպովք ըզծովս ալեօք
Լալ և կոծել զալզէտ ցաւոյս :

Վայ կարդացէք ինձ, ստնդեայք,
Հարսունք, վեսայք, կուսանք, տղայք,
Եւ ողբացէք Պարդեկորյս
Օմայրս Հայաստան, արք և կանացք:

Օ ի մայր էի ես գիւցազմանց,
Օնող, դայեակ քերթողահարց,
Թագաւորաց և իշխանաց,
Եսիսարարաց Հայոց մեծաց :

Ենչ Օ եփիւռն աղինական,
Խսխովէն գետք բազմականեան,
Յորս սնուցի բիւր զօրսապետս
Օքրս անհամարս պարթեւական :

Օ արս անուանիս անցաղթական,
Հակացք և վէհք մէն սոսկականք.
Արտք, նետիւք և աղեղամք,
Վմէն ուրեք են յաղթական :

Եւաղ նախանձ, ատելութիւն,
Հեռ, դաւ, երկաթ, անմիութիւն.
Օորդիս, թոռուռնս և ճոխութիւնս,
Եւար հարին ՚ի գերութիւն :

Ո՛հ, զաւակունքս կոկծագին,
Ենջատեցան յոյժ լալադին .
Ի հարազատ իմաց գրկաց,
Յաղդաց Պարսից և թագաւորաց :

Երիտասարդք, կուսանք, հարսունք,
Առնականայք, ծերք և մանկունք .
Ինդ ամենայն ծագս տիեզերց,
Վաղարձ տարան ՚ի գերովոց :

Հյաւք և աղետք իմ բիւրաւոր,
Վմք արտօնութեանս հազարաւոր .
Ամհին զի գարք, սահին տարիք,
Դեռ ես տրոտում և սգաւոր :

Եմզեհութիւնն իարայելլին,
Օոր պանդխոտեաց յէզիստոսին .
Չորեք հարիւր և քառասուն,
Վմք չափեցան անդրէն գարձին :

Եւ գերութիւնն ՚ի Բաբելովն,
Վմը թուով եօթանասուն,
Վպա գարձան յոյժ ինդութեամբ
Ի հայրենիս ուրախութեամբ :

Իս գերութիւնն իմ որդեկաց,
Վնդարձ մնաց ամաց բաղմաց,
Կարօտ տեսոյս իմ մայրենի,
Հալեալ մաշեալ ՚ի ափիւռս ծագաց :

Վամ, հառաջեմ անմիսիթար,
Հանդոյն այրւոյ յար անդադար,
Վակայն ՚ի զնուր և անօդուտ,
Ուստեք չկայ ցաւոյս մի ճար :

Փող, գաւազան, թագ ծիրանի,
Եւ տէրութիւնն իմ արքունի .
Շարձան յինէն, ափսոս անդարձ,
Արք և տուան օտար աղգաց :

Եքեղափայլ իմ արքունիք,
Քաղաքք և գիւղք, եկեղեցիք,
Ունայն թափուր ՚ի մարդկանէ,
Ուր արդ ճեմեն ջղիկք սղնիք :

Շարէ, զիստիգդ սիրտ, լեարդ մարդոց
Տոկ ունիցին ացուսի ցաւոց .
Ջէ եւ իցեն անդամանդեայ,
Միրտք և աղիք, և լեարդ կձեայ :

Ո՛վ դու Վատուած իմ երկնաւոր,
Վմենայն ինչ քեզ հնարաւոր,
Բաւ, արդ գթա յիս և յորդիս .
.

ՊԱՏԱՍԽԱՆ «ՀԱՍՏԱԿԱՎՑ ՎԱԽԱՐԵ» ԱՆՈՒՄԱՆԵԱԼ
ՔԵՐԹՈՒԱԾԻ Մ Բ

Իրաւունք ունիս Մօնկոմերի ,
երբ կը լսես թէ Հանուրց մահկանա-
ցուաց վախճանը | Էլեկտ (1) ալեաց մէ-
ջըն է . Այսկայն կան ալ որ բնաւ չի-
պիտի մոռցուին . կան ալ որի գե-
րեզմանէն անդին ալ պիտի ապրին :

Դիւցազնը , որ պատերազմաց գե-
տին կոհակները կը հոսեցնէ մարդիկ .
թերեւս նորա ծննդեան վայրն ան-
գամ չեն գիտեր . բայց գիտեն իւր
պատերազմական փառքը , որ իբրեւ
օդերեւոյթ մը կը ճաճանչէ ՚ի հե-
ռուստ :

Նորա ուրախութիւնը կամ ողբա-
մութիւնը , նորա հրճուանքը կամ
տագնապքը թերեւս խուսափին պատ-
մութեան էջերէն . և սակայն ազգեր
որք չեւ եւս լսու տեսան , նորա ան-
մահ անունը պիտի կրկնեն :

Հայրենասիրին և բանաստեղծին
կորստական մարմննը հասարակաց գե-
րեզմանին պիտի մասնակցի . բայց ոչ
այնպէս խրեանց փառքը : Այն չի
պիտի ննջէ . այլ կործանեալ կայսրու-
թեանց վերայ պիտի տաւառնի :

Վեղեցկութեան ականողիքը մահ-
ուան անշարժութիւնը պիտի զգե-
նուն . գեղեցիկը , բանք , բարին ա-
մէնքն ալ պիտի մեռնին և իջնեն ՚ի
խորս գերերեզմանին :

Այլ այն գեղաշուք ականողիք
անդրէն յառնեն և կը փայլին սիրա-
հարի մը քերթուածոցը մէջ : Ժեղ-
րարդոյի | առէն տակաւին կ'ապրի :

(1) Ըստ գիւցաբանից , Լէթէ դժոխոց գետե-
րէն մէկն է , որուն չաւրէն խմաղը անցեալը կը
մօռնայ :

Ոեռաւ անգամ մը , Բայց այլ չպի-
տի մեռնի :

Աշանակները իրենց ընթացքին
մէջ կ'անցնին ու կ'անհետանան , եւ
ժամանակը իւր անխանջ թէրը կը
ծածանէ . մինչդեռ փառաց գափնիք
երբէք չ'են թառամիր այլ յաւիտե-
նական ծաղկօք կը պէճնին :

Վմենին ալ , ամենին ալ առ հո-
սարակ ահուելի քնով մը ուխտի նիր-
հեն , անշարժք լուեն գերեզմանին
մէջ , երիտասարդք և ծերք , բարե
կամք և թշնամիր ամենին ալ միապէս
պատանիքին մէջ պիտի փառին :

Հին աւուրց մարմարինը ժամա-
նակ մը կ'ապրի . ՚ի վերջոց նա ալ կիյ-
նայ , անպիտան բեկոր մը , Վերման
անակորոյն հարուածոցը անզի կ'ու-
տաց , ՚ի կերպուածէն հօյակապէս ու-
րիշ բան չ'մնար բայց եթէ փլատակ
մը : Վե մինչդեռ ժամանակը կը փլւ-
րէ որիխանակործութեան այն հրա-
շակերտը , որ պէտք էր ազատ մնար
մոռացութեան աղջամուղջէն , փա-
ռահեղ անուն մը բաժին պիտի ըլլայ
անոնց , որք իրենց առաքինութեամբը
ոյն վորձին արժանացան :

Վի ըսեր ուրեմն թէ համայն
մահկանացուաց վախճանը | Էլեկտ ա-
լեաց մէջն է . կան մահկանացուներ
որք բնաւ չ'պիտի մոռցուին և գե-
րեզմանին չզթայքը պիտի խորտա-
կեն :

Լուս Պայշ :

Յարդմանեաց Ա . Շ.

ԵՐԵՐԵՐԻ ՅԱՎԱԳԱՄ ՄԱՀԱՏԱՅ

ՍԸՐ ԲԵԴԵՐ ԲԱՐՁԵՐԻ*

Ա.

Կան սրտասուք ամէն մեռնողներ
բաւ համար, և սուռք ամէնախնարհ
գերեզմանին վլոյ. բայց երբ արիք
կը մեռնին, ամբողջ ազգեր եղերական
ողբեր կը նուագեն, և ոգին յազ-
թութեան կ'արտասուե:

Բ.

Երցա համար՝ վշտաց ամենասուրբ
հառաջք ովկիանու յուզեալ ծոցը կը
պատռեն կ'անցնին. Ի դուր ոսկերո-
տիք նոցա կը միան անթաղ. երկիր
համօրէն նոցա շիրիմ կը լինի:

Գ.

Պատմութեան ամէն երեսներու
մէջ յիշատակարան մը, աշխարհի ա-
մէն լեզուներու մէջ տապանագիր մը
կը գտնեն. Ժամին ներկայ և դարն ա-
պագոյ կ'սպան զնոսա և նոցա կը
պատկանին:

Դ.

Խրախճանաց ցնծութիւնը նոցա
համար կը լրէ. նոցա անունը միայն ա-
մէն շրթունքէ կը լսուի. մինչդեռ ՚ի
պատիւե ՚ի յիշատակ սիրալիքաջագոր-
ծութեանց նոցա, գաւաթը կը շըլ-
լութեայն:

* Այս քաջ սպայն 1814 ին օգստաստին մեռաւ, քսան և ինը ասրեկոն հասակին. երբ եր Մէնեղառ անուն նաւուն նարդոցը գլուխ կցած Պալդիմորի քով՝ Ամերիկացւոց բանակին սիրել կը ջանար. Լորա Պարբնի հօրեզբօրորդին էր. բայց իրենց աղջութեանէն ՚ի վեր բնաւ զիրար տեսած չէին.

Ե.

Հայկեալք յամբոխէն որ զա-
նոնք ճանցած չէ և արտասուեալք ե-
րենց թշնամիներէն խակ, որք նոցա
վերայ կը հիանան, ով չուզէր նոցա
փառաւուր բաղդին մասնակցիլ, ով
չուզէր մեռնիլ նոցա ընտրած մահ-
ու ամբը:

Զ.

Այսպէս ահա, կորովիեր Շարքեր,
կեանքդ, մահդ և փառքդ պիտի նը-
ուիրագործուին: Քաջազն երիտա-
սարդք քու փառդ պիտի պանչանան
և քու յիշատակդ իրենց օրինակ պի-
տի առնուն:

Է.

Շայց կան սրտեր ալ, զորս քու
մահդ արիւնած է զորս փառքդ չեն
կարող պիտիել, և որք ահիւ և դո-
զութեամբ կը լսեն յաղթութեան մը
պատմութիւնը, ուր այնչուի սիրելի,
այնչափ քաջատսիրտ զօրական մը ինկաւ:

Ը.

Ուր թագչին իրենց կոկիծը ամո-
քելու համար. Երբ պիտի գաղրին
քու սիրեցեալ անունդ լսելէ. Ժա-
մանակը չլրնար մոռացումն բերել
իր հետ, երբ փառքն է որ ճարակ
կուտայ վշտին:

Թ.

Շաբէ աւելի անոնց քան թէ
քու վրադ պէտք է ողբան մարդիկի
անդադար: Եիրաւի խիստ գառն է
մեռելոց ազդած վիշտը, մանաւանդ
երբ ասիկայ անոնց պատճառած առա-
ջին վիշտն ըլլայ:

Նիշեմբեր,
1814.

Լոր Պայք:
Թարգմանեալ. Ռ. Ճ.

ՀՐԱԺԵՇՏ ԱՌ ՄՈՒԶՈՅՆ

Վատուածութիւնդ, որ մանկական հասակիս աւուրց վերայ հսկեցիր գեւաբուսիկ որդի երեւակայութեան, ժամէ որ իրարմէ բաժնուինք, թող ուրեմն հօղմանք իրենց թեւոցը վրայ առնուն տանին այս երդը, որ վերջինը պիտի ըլլայ սրտիս այս զեղումը ցրտագին քան զամենայն :

Այս սիրուլ, որ անդգոյ է արդ զմայլման, լւել պիտի հրամայէ քույուղեալ նուագացդ, և ալ քեզմէ երդ չ'պիտի խնդրէ Պատանեկութեանս իմ զգացմանք, որբ ՚ի վերը ըւնած էին քու թռիչքդ թմբրութեան թեւոցը վերայ, ինձմէ ՚ի բաց վարատեցան :

Քանի փանաքի ալ ըլլան առարկայք, որբ իմ կոշտ քնարս կը հնչեցնէին, առարկայք այն աներեւոցիթ եղած են յաւետ : Աչքերն որբ իմ երազներս կը ներշնչէին, դադրած են փայլելէ, և իմ տեսիլքս մէկնած են, աւազ, ալ եւս չդառնալու համար : Երբ քամնած է նեկարն՝ թաթազուր ՚ի զուր իննջից ուրախութիւնք երկարել, երբ ցուրտ է և սառենագին գեղեցկութիւնն որ կապրեր հոգւոյս մէջ, որ զօրութիւնն երեւակայութեան կարող է երդերուս վերատին կենդանաւթիւն սրարդեւել :

Երթունքս կրնան խօսիլ սիրոյ վրայ՝ միայնութեան մէջ, համբոյրներու և ժպիտներու վրայ . որոց պէտք է վերջին մնաք բարեւաւն ըսել Կինա՞ն նոքա բարբառել հրճուանօք սահեցեալ ժամերու վերայ : Վհ, քան, զի այն ժամք ալ իմս չեն :

Կամ թէ բարեկամանց վրայ խօսին որոց ՚ի գորով նուիրած էի կեանքս,

Վհ, բարեկամութիւնք անշուշտ պիտի վումայնէր իմ երգերս, բայց ինչ համակրութիւն կրման զարթուցանել քերթուածքս նոցա սրտին մէջ, զորս հաղիւ հաղուցլեւս տեսնել կը յուսամում:

Հարցս սիրագործութիւնքը ձաւ ուեմ, և առաջիս ազու աւաչքն նոցա փառքը հոչակելու նուիրեմ, բայց քանի տկար է ձայնս այսպիսի համբաւներու համար : քանի անդօր երեւակայութիւնս, գիւցազանց շահատակութիւնքը նուագելու համար :

Վհ ՚ի բաց կը թողում քնարս, տակաւին կոյս և անոխնեղծ . հողմոց կը յանձնեմ հնչեցնել նորա լարքը . թողլուէ, վերջ տանք մեր տկար չանից, որոնք լած են նորա հնչումը պիտի ներեն ինձի անցեալը . գիտնալով որ նորա գողդոջ ձայնը վերջին անդամ կը թութուայ :

Այս երերուն և անհարթ մեղեղին շուտով պիտի մնացուի, հիմա որ բարեկամութեան և սիրոյ վերջին հրաժեշտ կուտամ : Արշանիկ պիտի ըլլար բազզս երանելի և վիճակս, եթէ իմ սիրոյ առաջին երդս ալ վերջինն ըլլար :

Վնասցես բարեաւ . Վնւզայի գեւուափիթ , զի ոչ եւս մենք զերար պիտի տեսնանք, եթէ տկար եղան մեր երդերը, գոնէ յոյժ բազմաթիւ չեն : Յուտանք որ ներկայն մեղքաղջոր ըլլայ, ներկայն որ կնիքն է մեր վերջին հրաժեշտին :

Լ յու Պայցը
Ծառագիշանեաց Ն. Ճ.

ԴԵՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՄԵԾԱՂԱՏԻԿ ԺՈՂՈՎ

(Հարուսակութիւն, տես թիւ 15.)

Օք ուսանելի առարկացից բոլըրովին ազատելը՝ մի քանի երեխայի աւելի օգուտ կը բերէր, քանթէ վրանսու. այն ինչ միւսները, մանաւանդ ստորին գասաւներում, նոյն առարկացով կ'զբաղուեն աւելի նպատակի յարմարութեամբ ոչ թէ ամբողջ ժամերով, այլ աւելի կարծ ժամանակով։ Այս բոլոր և ուրիշ մանկավարժական խորհուրդները չեն թուլաբում մի հասարակական վարժարանի կարգադրութիւն և շատ ծնողներ էլ չեն ցանկանալ իրանց դուստրներին աֆրանսերէն և Անգլիերէն դասերից ազատ տեսնել, թէեւ առաջուց էլ տեսնելու է որ նրանք երբէք արժանայիշատակ պատրաստութիւն չեն ունենալու այս լեզուները հասկանալում և խօսելում, և գժուար թէ երբ և իցէ գործածելու տեղ էլ պատահի Բայդ եթէ Ջրանսերէն քերականութիւնը սովորելուց այսպիսի գլխաւոր օգուտ պիտի սպասել, շատ քիչ ծը նողներ բաւականութիւն կը գտնեն։

Յետոյ ուսանելու շատ շատ ժամերին և առարկայներին միանում են տան վարժարանական դասերը, որնց ճշմարիտ չափը և համեմատութիւնը իրար հետ միասին դասաւու վարժապետները այնպէս քիչ են հասկանում, որ մի հմտւունկառողի ասելով՝ մի մեղագործութիւն է լինում երեխանց ընտանէկան կեանքի և առողջութեան մէջ։ Անկասկած այս վերջինն էլ։ Արովչեաւեւ եթէ վերէ առնելում արդէն յիշեալի հետ՝ առանձին անհրաժեշտ դասեր էլ, հոգու վրայ մնում է ամենից մի անքնական

ծանրաբեռնութեան սովաւորութիւն իսկ և իսկ ծաղկեալ ժամանակում. և այսպէսով էլ հասկանալի է, թէ ինչ պէս շատ երեխայ, այս տարիներում այսպիսի նեղութիւններ կրելով և չափազանց գրգռուելով, յետագայ ցաւագարութեան հիմքը դնում է։ Այս վտանգը ձանաչող ծնողներն երբեմն չեն էլ կարողանում ուրիշ ձեւով օգնութիւն հասցնել, բայց մի այն, որ եթէ մի քանի ուսանելի առարկայներից ազատելու չէ, իրանց դուստրները ժամանակ առ ժամանակ քանի շաբաթներով տունն են պահում, որպէս զի դուստրները կրսկին զօրութիւններին բաւականութիւն տալու ։ Բայց հաղիւ չէ երեւումմի վաղ թառամեալ երիտասարդական նրբութիւն, մանաւանդ նըրանցում, որոնք կամենում են իրանց նու իրեւ ուսուցչական կոչումին կամ ուսուցչուները դառնալ։ Կատերը այս նպատակին չեն հասնում, ուժի հատնելուց։

Այսերում շատ վարժարաններում մի ուրախալի քայլ դէպ ՚ի աւելի նրանով է եղել, որ վերին և միջին դասաւաներում բոլըր ուսումնական դասերը ճաշից առաջ են, իսկ ճաշից յետոյ՝ միայն կանանց ձեռագործութեամբ է պարապւում, որին մասնակից լինելու անխպուած չեն աշակերտաւուները։ Ա լսպէսով կարելի է, որ յաճախ չկրկնուի մի շատ անգամ հեռի վարժարանական ճանապարհ և ժամանակ շահուի անային գործերին էլ մասնակցելու, որոնք այժմ աղջիկների համար շատ անգամ բոլորովին խորթ են, որովհետեւ աղջիկները գրեթէ միմիսայն վարժարանով են ըդքաղուիլ, կամ իրանք աղջիկները նըրանցից հեռանում են ՚ի վկաս մա-

սամբ իրանց կանացի (իգական) կատարեալ կրթութեան և մասամբ իրանց առողջութեան :

Ուսանելի նիւթով բեռնաւորելուն շատ անգամ պատահում է այն վատթար դրութիւնը, ուր շատ քիչ զգուշութիւն է պահպանուում աշակերտուհիների առ հասարակ հոգեկան զարդացման և հասակին մէջ ուսման ցուցակը իրագործելիս : Այս լինում է յատկապէս բնական և գրականական պատմութիւնների մէջ, երբ օրինակի համար, Աշտարեկան երեխայները, որնց գեռ եւս մացրենի լեզուում հեշտ բաները նեղութիւն են տալիս, միասին ուսանում են արգէն ֆրանսիացւոց գրականութեան պատմութիւնն ել . կոմարդէն կրթուում են բնագիտութենիւնուարանութեան և ուրիշների մէջ ուսումնական մանրամասնութեամբ և Վատիներէն կամ Յունարէն անուանակոչութեամբ (Terminologie) այնպիսի ձեւով, որի օգուտը կոնֆուց կրթութեան համար առ հասարակ կասկածելի է : Ըստ վարժապետներ էլ սրանում կամ առ հասարակ մի դասախարակութեան ձեւում, որը աւելի համագուստական (Systematisch) է, քանիմէ ձեւաւորական (Methodisch) չեն, կարողանում իրանց ազատ կացուցանել այն վարժունքից, որը ընդունել են գիւմնազիւմների և իրական վարժարանների համար :

Արանք չեն նկատել թէ՝ այսպէս իմանալը և ժողոված գրական գիտութիւնը՝ ողի և նրա յատկութեան համար մի ուրիշ արժանաւորութիւն ունի, քան թէ աղջկերանց կրթութեան համար : Վնաւրանալի է այս տեղ նմանապէս, որ կանանց վարժարանների կորավամբա գլխաւորների օրինակով և ներգործութեամբ՝ նշա-

նաւոր յառաջադիմութիւններ են եղած վարժարանների սեպհական կարիքները լցուցաննելուն համար . բայց այնու ամենայնիւ դուստրների բարձր վարժարանների միշտ գլխաւոր կարութութիւնները գեռ այն բաւականաչափ վարժապետներն են, որոնք այս բանի համար կամ առաջարկ կրթուած են, կամ ունին մանկութեանց յարմարութիւն կամ կոչում : Արանք, որոնք սրացից զուրկ են, առանց իմանալու այն սխալն են անում, որը միւս վարժարաններումն էլլէ երեւում էրը Նրանք ոչ թէ այսպէս հարց են տալիս իրանց : Ի՞նչ են անում այս երեխայնը իմ առաջնն և ինչպէս կարող եմ անձնապէս սրանց հասկացընել, այլ թէ ի՞նչ է գրուած գրքում : Արանից կախումը և երբեք լուսականացազ գերմանական խորամբ տութիւնը՝ գատարակութեան մէջ շուտով այն ուսումնական կատարելութեան է հասցնում, որի ամենապակաս տեղը աղջկերանց վարժարանն է . և որի աեղ ոչ մի ժամանակ չզիւտի բանի մի թերակատարութիւն : Արահակառակը այն վարժմունքն է, որը ունին ամենից միայն մի քանիները, բայց ամենից համարուած ախորժելին . մի ուղղութիւն, որը առաջ երբ մարդ կարծում էր թէ՝ ամենքից առաջ կանանց կրթութեան մի գեղարսւեստական հիմ զնելու է, էլ աւելի դուրս պրծաւ քանիմէ այժմ :

Դուստրների բարձր վարժարաններում ամենահարկաւոր և ամենադրվուար առարկայնների կարգիցն է գերմաններէնը . Ըստ դէպէրում աղջիկները ամեննեւին չեն կարօտում գերմաններէն քերականութիւնը առանձնապէս ստվորելու . գոնէ ոչ այնպէս ընդարձակ ձեւով, ինչպէս շատ անգամ սովորում են : Հազիւ ամե-

դամ մըշէ շարունակում քերականութեան դասը, մանաւանդ համաձայնութեանը՝ մինչեւ վերին դասատները. և անարդիւնք է մահաւանդ այն ժամանակը, երբ չեն համաձայնութեամ քերականութեան տեսութեան մէջ ոչ իրար ետեւից հետեւող դասատուների վարժապետները և ոչ գերմաներէնի հետ և առաջ գնոցող օտար լեզուների քերականութեան դասը այն յարաբերութիւնը ունի, որը լեզուի գիտութեան միութիւնը և շփոթութիւնը կարող է բառնալ, Վզդիւրանց վարժապատներում գերմաներէն ոճում վարժուելիս՝ շատ անգամ տեսնուում է, որ որազութեան և չափաւորութեան համար մանկավարժական միար շիայ և շատ վարժարան ծնողներին ասիթ է առ լիս տրանժելու, թէ իրանց երեխայները պարբերութիւնների կամ հետոց “յօշուածների ու մէջ այն բաների վրայ պիտի դատողութիւններ անեն որոնք իրանց հորիզոններին անցնում: Այսանում են յառաջանաւմ անհուատալի անշրջանէկառաւութիւններ (Ungläubliche Missgriffe): Տասներկուտարեկան աղջիկները պիտի գրեն ողբերգութեան ծագման վրայ, առաքինութեան արժանաւորութեան վըրայ մանկական, անմեղութեան շքեղութեան վրայ: Ոէկը այսպիսի երեխայներին Շիէրի կոսանդրայից այս նիւթն էր տուիլ, “Վիայն սխսլուելին է կեանքը, իսկ իմանալը՝ մահը ու Կամակագրութեան մէջ վարժուելաւ համար, մտածած տեղերն են տալիս օրինակի համար, նամակ մի եղբօր վըրայ, որը Շիէզիդումն է և վիրաւորութեած, — մի վարուողութիւն, որ առաջ է բերում ստութիւն և բառածդութիւն (Dhrasenmacherci): Եթէ կենացաղավարութեան ժամանակ տեղն

ինկինի, կանայքը կը գիտենան անկիրլք մոքով՝ այնպէս գեղեցիկ մոքով նաև մոնիեր գրել որ հարկաւոր չի լինիլ թէ՝ վարժապատների նրանց այդ մասին առաջուց էր պատրաստել: Այսպէս և գերմանացոց գրական պատմութեանց վեր են առնում նիւթեր, օրինակի համար բանաստեղծների համեմատութիւնը, նրանց կեանքը և նրանց երկասիրութիւնները: Շիէրը համեմատել կոէթէի հետ, նմանապէս Ուհլանտը՝ Հէյնէի հետ, ուր մերձ է խակ և անկանացի դատողութեան վասնդը: Հենց գրականութեան պատմութեան դասը շատ անգամ անհամեմատ ընդարձակում է և միշտ բաց է թողուամ գերմաներէնի ժամերնում, պատմական բաները հաղորդելիս, գաղափարները, պաղափարները պարզ ըմբռնելում և իրարից զանազան ելլում այն շատ հարկաւոր վարժողութիւնը, որը կարող է վազ ներգործել այն չափազանց վերացուկան ըմբռանցութեան հակառակ, օրին կանանց ոգին է հակուած, և առաջնորդել գէտ ի պարզ մատծողութիւնը, որը ինչպէս և իցէ նախապատուելի է յիշողութիւնը միմիայն հարստացընելուն: Ոի կողմանէ գարձեալ վատէ, գրականութիւնը անցնելիս՝ անարդիւնքութիւնը մէջ տառանաւորները ճշգրտիւ լուծելը, որի ժամանակ բանասաւեղծութիւնը խուսափում է: Ուր հարկաւոր է բաց մոքով ըմբռնել և ճաշակել, սակաւ անգամ չէ պահանջում մի քննադատական նկատողութիւն, կամ հենց առաջարկում, ոտանաւորը արձակ շարադրութեան փոփել և այսպիսի շատ բաներ:

Վիտեմ որ աղջկերանց վարժաբաններում էլ ինչպէս գերմաներէ-

նի, նոյնպէս և միւս իւրաքանչիւր գաւառի համար վարժապետ կայ և առաջացած վատ հանգամանքները լաւանում են տեսչու հիմների և տեսուչ ների առողջ մտածողութեան և անքուն հսկողութեան միջնօրդութք որբան այն վարժապետների սպակասութիւնը թուլատրում է, որսնք այսպիսի վարժապետներում իրանց բանը գիտեմ և նրա համար մեծացող են : Խայց գիտեմ էլ, որ վարժապետների ձեռնարկութիւններում նախանձաւորութիւնը և հասարակութեան փափոխուն հայեացքներից և պահանջմունքներից կախումը իրանցով մի մեծ վատանգ են առողջ բերում, որով գուստովների բարձր վարժապետները և աղջկերանց կրթարանները մանկավարժութեան կողմաննէ սաստիկ ծուլութիւն է մանում, իսկ գասի կողմանէ՝ արտաքուստ շատ ցուցանողութիւն (im Unterricht viel Schenxesen) :

Եպոնակութիւն :



ԱՐԿԱԾՔ

ԱՐԻՍԹՈՆՈՒԻՍԻ

(Հարունակութիւն և վերջ, տես թիւ (4),

ի մաստուն ծերունին խազազութեամբ կազթէր, վայելելով այն ամէն բարիքները, զորս աստուածներն իւր առաքինութեան պարգեւած էին : Իւրաքանչիւր տարի, իւր ծերութեանը ըստայելով ձանապարհորդութիւն մը կընէր գէտ ՚ի իսի, Աօֆրոնիմը վերտոնին տեսնելու և Ալինի գէրեզմանին վրոյ զոհ մը ընելու համար, զոր ճարտարապետութեան

և քանոդակագործութեան գեղեցիկ զարդարանքներով հարստացուցած էր:

Վրդէն պատութիւն էր որ իր խոկ աճիւնը, իւր մեռնելով զինի միեւնոյն գէրեզմանը բերուի . որպէս զի իւր ամենասիրելի տիրոջ աճիւնին հետ յաւխտեանս միասին հանդին :

Իւրաքանչիւր տարի գարնան ժամանակ, Աօֆրոնիմը՝ զանիկայ կրկին տեսնելու անհամբէր, իւր աչքերը ծովուն ափանց այն կողման վրայէն չէր վերցուներ, ուրկից կը ջանար նշանը և Վրիսթօնիւսին նաւը, որ այս եղանակին մէջ կուգար :

Իւրաքանչիւր տարի գառն ալիքներուն մէջն այն իրեն այնքան սիրելի նաւուն հեռուն գալը տեսնելու զուարծութիւնը կունենար . և այս նաւուն գալուստը իրեն աւելի քաղցիէր էր քան նորածիլ բնութեան այն ամէն շնորհքները, զոր գարնան ժամանակ երկրիս վրայ կը սփռէ, սոսկալի ձմրանէն յետոյ :

Տօրի մը Աօֆրոնիմ չէր տեսներ այլ ես այս ցանկալի նաւուն գալը ամէն տուրիներու պէս . գառնապէս կը հառաչէր, ախրութիւնն ու երկիւզը իւր գիմաց վրայ նկարուած էին . քաղցր քունը իւր աչքերէն հեռախ կը փափէ չէր, ոչ մի ընտիր կերտակուր իրեն քաղցր երեւէր, անհանգիստ կը լըսը և ամէն փարք աղաղակէ մը անգամ կը նեղուէր, միշտ երեսը գէպ ՚ի նաւահանգիստը դարձուցած էր . և ամէն վայրկեան կը հարցնէր թէ արդ գեօք Իօնի կողմանէ նաւումը գալուստը տեսած են :

Վերջապէս Աօֆրոնիմ նաւ մը տեսաւ, բայց աւանլ. Վրիստօնիւս մէջը չէր . անոր աճիւնը միայն կը բերէր նա արծաթեայ սափորով մը Ամիկիլէս՝ մեռելոյն հին բարեկամն և գրեթէ իրեն հաստկակից, անոր վեր-

ըն կամաց հաւատարիմ գործադրիչն կը բերէր այս սափորը։ Երբ սա Աօֆրոնիմին հասաւ, երկուքն միանգաւմացն իրենց բերանէն խօսք արտադրելու կարողութիւնունին. հեծկլտանոք միայն իրենց միաբն միմեանց հասկացուցին։ Աօֆրոնիմ Ապարու համբուրելով և զայն արտասուոք թրջելով, այսպէս խօսեցաւ, «Ով ծերունի, դու իմ կենացս երջանկութիւնը հաստատեցիր, դու այժմ ինձ ամենադառն ցաւ կը պատճառէս. ոյլ եւս զքեզ ըլ պիտի տեսնեմ, զքեզ աեսնելու և քեզ Աշլիսեան զաշան հետեւելու համար, մահն ինձ ամենաքաղցր պիտի ըլլայ, զիքու ստուերդ այժմ այն տեզ այն երանելի խաղաղութիւնը կը վայելէ, զըր Աստուածք առաքինութիւն համար կը պահպանեն։ Դու մեր օրերն արդարութիւն, բարեպաշտութիւն և երախտագիսութիւն բերիր երկրիս վրայ, դու երկաթեսց զարու մը մէջ ոսկեղէն դարսուն անմեղութիւնն ու բարութիւնը ցուցուցիր։ Աստուածները զքեզ արդարոց բնակութեան մէջ պատկելէն յառաջ այս աշխարհիս մէջ քեզ պարգեւեցին երջանիկ, հաճոյական և երկար ծերութիւն մը, բայց աւազու. այնոր պէտք էր միշտ տեւել, երբէք բաւական երկար ըլ համարուիր։

«Իս ինձ ըրած պարգեւները վայելէն այլ եւս ոչ մի հաճութիւն կամ ուրախութիւն չեմ զգար. որովհետեւ սովորուած եմ առանցքեզ զանոնք վայելէլ։ Ով ստուերցանկալի, երբ արդեօք պիտի քեզ հետեւիմ։ Ծծիւն պատուական, եթէ կարող ես տակաւին բան մը զգալ, անտարակոյս Ալինի աճիւնին հետխառնութիւն զուարձութիւնը պիտի ըլլագաւառ ալ միշտ ձիւնով ծածկուած է։

իմ բոլոր և միակ մսիթարութիւն պիտի ըլլայ պահնապանել անոր այս մնացողները զըր ամեն բանէ աւելի սիրեցի։ Ով Արքաթոնոս, ով Արքատօնուս, ոչ, դուք պիտի ըըմեռնիք ընաւ, դուք միշտ պիտի ապրիք սրտիս խորերուն մէջ։ Այս, աւելի զիս Էնքնըս կը մոռնամ, քան այնպիտի սիրելի անձը, որ զիս այնքան սիրեց որ այնքան կը սիրէր առաքինութիւնը և որուն կը պարտիմ ամենայն ինչ ։

Այս հեկեկախառն խօսքերէն զինի, Աօֆրոնիմ դրաւ սափորը Աւոմինի գերեզմանին մէջ, շատ մը զոհեր ըրաւ, որոց արիւնը գերեզմանը շըրջապատող գալարեայ խորանը հեղեղեց, կաթէ ու գինիւ առատ ըմպելիքներ նուիրեց։ Արեւելքի խորերէն եկած ինկեղէններ սյրեց, և օդին մէջ հօտաւէտ ամպ մ' էր բարձրացաւ։

Աօֆրոնիմ ախրական խաղեր հատակաց ՚ի պատիւ Ալինի և Արքաթօնուսի, որք ամեն տարի միշտ պիտի կատարուեին. ան կուգային մարդիկ Գարի երջանիկ և բարեբեր գաւառէն Անանար գետի գեղեցիկ ափունքներէն, որ այնքան պտոյտներով կը խաղայ, եւ որ կարծէս յակամայից կը թաղու այն գաւառը, զըր կը թրջ. Գայիսարը գետին մշտականաչ եղքերէն. Փագթօլ գետի ափունքէն որ իրեն ալեաց առկեղօծ աւազ կը թաւալէ. Փամֆիլիէն, զըր Գեմետը, Փրօմօն և Ֆլոր մրցելով մը կը զարդարեն. Վերջապէս Ալիլիկոյ ընդարձակ դաշտուերէն, որ պարտէզի մը նըման այն հոսանքներէն կը թրջուի, որք թօրիւս լեռնէն կ'իջնէն, և այս լեռն ալ միշտ ձիւնով ծածկուած է։

Այս մեծ և հանդիսաւոր տօնախըմբութեան աւուր մէջ երիտասարդք և երիտասարդուհիք ըուշա-

նէն աւելի ճերմանկ բաւրդէ զգեստ
ներ հագած , երգեր կ'երգէին ՚ի
դովիստ Ալինի և Արիօնօսիւսի ,
սրովհետեւ մարդ չէր կինար գովիլ
մին առանց միւսնալ գովիլու , և ոչ
բաժանել երկու անձինք , որ իրենց
մահեն խոկ յետոց այնպէս սերոփիւ
միացած էին :

Վմենէն հրաշալին այն է որ առաջին օրէն մինչեւ Աօֆրոնիմ՝ կաթէ
և գինիէ ըմպելեաց նուելոները կ'ը-
նէր , կանանչ և հոտաւէտ մրտե-
նի մը գերեզմանին մէջ բաւսնելով
յանկարծ իրեն խիս գլուխը բարձ-
րացուց երկու սափորները իրեն սա-
տերուն ստուերով ծածկելու համար
իւրաքանչիւր մարդ աղաղակէց թէ
“Արիօնօսիւս” ՚ի վարձատրութիւն-
իւր առաքինութեան , այսպիսի գե-
ղեցիկ ծառի մը փոխուած էր Վու-
ուածներէն :

Աօֆրոնիմ ինքնին զայն ջաելու
խնամք տարաւ և իրը Վասուածու-
թիւն մը զայն կը պատուէր : Վա-
ծառը չիննալէ զատ , տառը տար-
ուան միջոցին մէջ իրկին կը նորո-
գուի , և Վասուածները՝ այս հրաշ-
քով կամեցան ցուցնել թէ և Վրա-
քինութիւնը՝ որ մարդկանց յիշովու-
թեան մէջ այնպիսի քաղցր բուրում
մը կը թողու , բնաւ ըմեռնիր ո :

Թարթ . Ա . Վերիւ
Տ . Սահենեան ,
Տէրբանիւրոյ:

ՄԵՄԱԿԱԹԼՈՒ ՊԱԹՐԻՔ ԵԳԵՆՏԻ

ՀԱԶՐԻԹԼԵՐԻ , ՖԱՀՏԼԵՄԼՈՒ ԹԵՀԱՊԻՒ

Վ. ԽԸՑՐԻԽԱՀԱՆ ՃԵՄԱԱԹ:

Խոթիմա վէ ի՛թինանըզը աճիզանէ
ողիրէ պալատէ զիքր օլունան հագիր
քէլամէրիմիզէ տալիթ իթալիքտէն
մատաս , աէրունինտէ պուլունան
խաթալէրին տախի գոլէմի աֆլ իլէ
աֆլիլնըզը րէճա վէ խոթիրհամ խու-
րիմ :

Խըպու օնտօգու.զունճու տէվլոտէ
Խվորա է հալիօնինին պու դատէր իւ-
լէրու կէթմէսի , անլէրին իլինոարը .
զընըն հասրլամթը տրը . սրունլար իլ-
մին գուեվիթիթի իլէ հէր պիր սանաթ-
լարըն պիր գօլոյ ուսուլինի պուլմա-
զա , տայիմա զայրէթ իթմիշ վէ լէլ-
ու նիհար իթմէքտէ տիրէր : Քէլամի
նազիզանէմի տահա զիյատէ թաստիդ
իթմէկէ հաճէթի մէս իթմէյուպ , ա-
սըլ իլէ կէօրիւպ (պիր իրի մակ պէօ-
տի մէսաֆէտէ օլան պէրտէլէր , վա-
գոր վէ շամա-գը-ֆէր գու.վիթմէթէրիլէ ,
իրի իւղ կիւն զարֆընոտա զաթի իթ-
տիթէրինի) միւ շահէտէ յտէրիզ : Ա է
թէրբարէն պիր թարաֆտան նազար
իտէրիզքի , Աէլլաֆ խաթթը տիւն-
եանըն պիր ունաւնուան ոլ պիր ունաւ-
նա գատար խապէր կեօթիւրիւր . էօ-
լէ պիր սիւրամթ իլէ քի , գարշարնա-
րամթ կէլէն տէնիզ վէ գարա , վէլ
հասրլ ձէմի սանպ մահալէրի քէսէրէք
խապէրէրի եէրլի եէրինէ եէթիշտի-
րիր . վէ տահա պիայնիհի չոգ չէլլէթ-
քի ձիւմէնին մալիւմիւ տիւր : Վա-
լէ խակ իլմ հէր պիր սանաթլարըն սա-
լը իմիշ վէ հէր պիրինտէն զիյատէ
լազմը վէ ֆախտէլափի , Վ. վիթթէթ , իլմ
հէր պիր սէնսաեթտէն զիյատէ ձիւմ
լէ ինանլարա լազմը վէ ֆախտէլ
տիր . վէ պիր ձէլլինտ միսալի , քէն-

—Վառանգաւորաց վարժարանիս
տարեկան հանդիսին մէջ կարդացու-
ած տաճկերէն ճառին հայերէն տա-
ռերով գրուածը կը դնեմք հոս :

ար փերթէվ ու իլթիմասիլէ նատանալը դպրունկղընըն տերուննիստէ գալը մըշ ահմագ վէ տերտմէնտլէրի թախը լիս վէ թախլիյէ իլէ , մէզքիւր քարանլրդտան արշարը լրդարը . վէ պու իլմ տեսիկիմրու տախի ալէսաէլիլիյէ մէքթէպլէրտէ թահօփլ օլունտու զուն տան , հէր պիր ատէմ պօրձու տուր քէնտի վագթը սասպավէթինի մէզլ քիւր մահալու կէջրմէյէ , քէնտիյէ ֆախտէլի իլմ ու ֆինունութահ սիլ իմթէք իշիւն : Խշէ սրունուն իշիւն տիր քի , թիւրլիւ թիւրլիւ մէքեամիու վէ մէտրէսէլիք տախմա քիւր շատ օլունմագտէ տիր . վէ պէօյէ մէքթէպլէրտէն պիրիսի տէ , Խշպու Վար շագուռագ շրմէնի Վանասթըը մըզըն մէքթէպի տիր , քի միլէթիմի զին սէմահաթ վէ սատադաթըլիլէ վէ Աթըթէթլու Ռուհանի Փէտէրիմի զին վէ անըն Գայրէթքէշ Ռահիսպանընըն արզու վէ զայրէթիլէ քիւշատ օլունմուշտուր՝ այրու այրու մէմլէքէթէրին Վիլէթիմիու չօճուգլարընընիլ ու ֆինունութահօփլ իշիւն պիր Վիլէթիմիզէ և հէմուէ Տէվլէթի Վիլէյէ ֆախտէլի ազալէր վէ արիք քիմէսնէլիք օլմալէրի իշիւն :

Պունլարտան մաստա իլմ ու ֆիւնունուն զիյատեսիլէ իլէրուլէմէսի իշիւն , պու ասրը միւնէվիլէրէտէ պու լունան էհլի մատիֆ վէ մուհիպափի իլմ տէվիլէթէր , տիւրլիւ վէ տիւրլիւ մէմլէքէթէրտէրտէ կէնոնակէօն մէքթէպլէքէր քիւշատ իթտիբտէն սօնկրա , անիերին քէսէրեթի իշիւն տախի զայրէթ իտէրլէր : Խշէ պու մուհիպափի իլմ վէ մէրհամէթլու Տէվլէթէրտէն պիրիսի տիր Ըէվիլէթէրտէրտէն էփէտէկի տիւրլիւ վէ մուգլապէլիսինի էտա էթմէյէ գատըթ օլաճաղմըլդ . Խայր , ձէզմէն մէտեռուն գալաճաղմըլդ զահիր վէ նիւմոյան օլսաւզունտան ձէ-

տա Տէր-ալլիյէտէ Առ-լանիյէ նամ պիր մէքթէպ տախի քիւշատ էյլեմիշ տիր , քի թէքլիփոփլ հէր պիր միլէթ չօճուգլարընտան տախի , գապուլ օլունույօր : Կ'ցլէ խէ վաճիպէի զիմ մէթիմիլ տիր տախիմա եէքտիր ու եէք զէտպն Հագ թէալլա Ազիլ-իւշ-շան հազրէթլէրինտէն նիյազ իթմէք քի Վէհապէթլու , Վզամէթլու , Վէլին նիմէթ Կ'գինտիմիզէ թիւքէնմեզ էօմըլէր , էպէտ Վլլ Օսման Տէվլէթի նի թախմթլ սալթանաթընտա գատիմ էլլէյուպ , պունտան սօնկրա տախի նիշէ նիշէ մէքեամիովէր քիւշատընա մուգափֆագ օլունն , քի հիւքմիւ ալթընտա օլան ձիւմէ միլէթլէր փէշ քէշէրինէ նայիլ օլսունլար :

Դէնապի Հագ վէ Թէգատտէս հազրէթլէրինտէն նիյազ իտէրիլ քի իշալու տուամըզը վիւքալէի սալթանաթի սէնիշէյէ վէ մէմուրինի . քիրամ Կ'գինտաիլէրէ տախի իհանն պույուր սուն վէ Գուտտու շէրիֆ միւթէսարը քը Վէտտէթլու Գէամիլ վաշա հազրէթլէրինէ , քի բուզ ու շէպ էհալինին իսթիրահաթը իշին զայրէթ իտէր , հէր պիր ֆախտէլի նիզամաթիլէ իշպու պէլտէլիրի շէնլէթմէյէ : իշթէ պունտունլէ զաթը վալալէրինին էհալիյէ նէ գատար զայրէթ վէ մուհապէթի օլսուգու պէյան օլուր . վէ պունա տա պիր խապաթ օլունա պիլիր , պու կիւն իշպու զիյնէթիմիզէ թէշիփի պույուրմազէրի :

Վէ տախի եա տէվիլէթմէտար Ռուհանի Փէտէր , Հազրէթինիզին վէ ֆազիլէթլու Ռահիսպանըն պիլուէրէ էթտիկի պունճա ձէմիի ձէվայիլ վէ ավաթըթ աճէսալա նէ իլէ իփա իտէ պիլէճէկիլ , վէ մուգապէլիսինի էտա էթմէյէ գատըթ օլաճաղմըլդ . Խայր , ձէզմէն մէտեռուն գալաճաղմըլդ զահիր վէ նիւմոյան օլսաւզունտան ձէ-

մի ըէ ֆիգլէրիմ իլէ պէրապէր Հագ
թէ ալս Հազութէրինտէն տիլէրիզ
քի պէտէլ օլարագ քէնտի մէրհամէթ
լէրինի իհասն էյլէյուպ , էօմրիւնիւ
զիւ տախի տօլու էօմր իլէ մուամմէր
էլէյէ . քի ֆիբրինիզէ գուռ զունուզ
պունձա էլլիքլէրին իմրասընտա պու
լունմաղա քէմալ մէրթէպէ գա-
տըր օլասընըզ . վէ պունունիլէ պէրա-
պէր Ոկլէթիմիզ չօձուգլարը տախի ,
սայէի Տչլէթ , վէ սայէի Ոկլէթտէ
վէ Հազութինիզ տայէսինտէ իլմ ու
ֆինուն թահսիլիթմէկէ գատըր ու
սունլար ,

Պ. Յ. Յարութեան
Թէլմլ Տէպիմանի Ուր
Եադուդ Ունանիցըն:

Դաստիարակութիւն

ԱԽՎ Կ

Ա.Օ. Դ. Ա. Յ. Ի.

Սէ ՏԱՅԻ ՀԱԳԲԱԿԻԹ

Վասն պահելոյ զմել ՚ի դպար-
ութենէ մարդկան և յորոգայ-
թից սատանայի զոեր աշաւեցուք
Ժամանիք:

Ոչ սակաւ յաւելով քան թէ
զայրացմամբ կը լսենք վերջին օրերս
Պօլոյ մէջ Ուտայի մը ձայնը Վիրիկէի
Եզերքներն ալ արձագանք տուած :
Թողունք ուրիշներու իրեն վրայ ու-
նեցած կարծիքը , սակայն ինքն իր վր-
այ այնպէս կարծած և վստահացած
է , որ եթէ երբէք խօսք մը լսէ , նոյն
խօսքը գատելու գիտութիւնն ունի
ինքը . եւ եթէ երբէք պիտի խօսի ,
խօսելէ յառաջ կշռել գիտէ իւր խօս-

քը : Սակայն այսօր գործերն այնպէս
կը ցուցնեն որ կամ երբէք չգիտեր
և չգիտնալովին հանդերձ չհամկար
ալ , և կամ գիտութեամբ կը սուէ իւր
խօսքերուն մէջ , նպատակ ունենալով
խարելու :

Զկարծէք երբէք Ուտան , որ Ձեր
զբարասութիւնը պիտի զօրէ Հայ և
կեղեցականին վրայ . եթէ գուք չու-
նիք երբէք ձեր լսածը դասել հասա-
րակութեան հասկացող մասը ունի
գատել ձեր լսածը . եթէ գուք չու-
նիք ձեր խօսելիքը կշռել , հասարա-
կութեան հասկացող մասը մոտց գա-
տաստանու կարծեաց ազստութեան
ատենին առջեւ . գիտէ ձեզի պատաս-
խան կշռել : Եթէ չգիտէք գուք
ձշմարիսը խօսիլ և գեռ . հստակածն
էք ձեր հին նպատակին , այսինքն հա-
սարակութիւնը խարելով ձեր ուղած
տեղը գործածելու նպատակին վրայ ,
հասարակութեան հասկացող մասը
գարձեալ ունիքնենութիւն քս մէն մի
խօսուածքներուգ և գիտէ խայտա-
ռակել քու խարեւութիւնները նոյն
իսկ պարզամտաց առջեւ :

Չարին չոր նպատակը թէ և ըւ-
լայ հարիւր աշխատութեամբ , կը կա-
սի բարւոյն առջեւ եթէ մէկ աշխա-
տութիւն ալ ունենայ :

Ուզ համար երբէք հարկ չկար ,
որ ձեզի գէմ գրիւ շարժէինք այսօր ,
վասն զի հասարակութե հասկացող
մասը վեմապէս պատասխանելով
պապանձեցուց թերեւս զձեզ աշ-
խարհի առջեւ :

Կաթոլիկութեան այն անարդ խրն-
դիրները , պապագաւաննութեան վե-
րաբերեալ այն ամօթալի առաջարկու-
թիւնները , որոնք աշխարհի մեծագոյն
մասին պատկառանք ազդեցին , զձեզ
չկացան ամաչեցնել տակաւին . վասն
զի երեսնիդ պինդ է . և ոչ եթէ ե-

րեսնիդ միայն պինդ է, այլ թէ չէք հասկնար բնշի վրայ կը խօսիք, բնշի վրայ կը բարբառնչէք: Օսովը ալիք չունի կը բարբառնչէք, մէկեն հոգմն ալ կը չնչէ, ալիքները կը կատղին մինչեւ անդում ձեզմէ մէկ քանին տանելու չափ կ'սպառնան, դուք դարձեալ բուերու արձագանդ առւող մանր այրերուն նման մի և նոյն ձայնըն է կը հանեք: Կ'ու զէք որ աշխարհ հրա համազես թէ ծովը չափեածիր: Այդպէս պէտք էիք աշխատիլ, եթէ աշխարհ այդ ծովուն աղեացը մէջ չը ծփար:

Հառվմէական կղերին սխալը գոցելու համար հայ կղերին ընթացքը կը դիտէք, (եթէ զիտումնիդ ալ գիտումն է.) հայ կղերին համար այդ հոգ չէ, վասն զի նա վստահ է իւր ընթացքին վրայ, և թէ քննութեանց առջեւ բնչպէս պիտի հանդիսանայ, դարձեալ գիտէ:

Հայ կղերին մէկուն ունեցած արտաքին յանցանքն արդէն նոյն ինքն հայ կղերը ծածկած չունի, եթէ այսօր հայ կղերն հոռվմայեցւոյն պէս ծածկելու ըլլար իւր ընկերին անսանձ յանցանքը, թերեւս իրաւունք կ'ունենացիք դուք այդ պէս խօսելու: Եւ կամ եթէ հայ կղերն ինքնին չպախարակեր այդ վատ ընթացքն ունեցող անհատը, այն առեն ուղղված խօս- տովանելով լուսւ որ ըստ որում ինքը երկուքական հատ կ'ուտէմ, այնպէս ալ քեզի համար կը կարծէմ:


Նեսցի, և ոչ գաղտնի որ ոչ ծանիցին Որո՞նք են ձեր գիտոցած Որբազմները Աէտա, որ վանքերու մէջ արուամոլութիւն, կուսապղծութիւն և սրբապղծութիւն կ'ընեն, որո՞նք են այդ վանահայրները և վարդապետներները զորս մենք չենք գիտէք: Եթէ դուք գիտէք այդ ահսակ վանահայրներ և վարդապետներ հռովմայ վարդապետաց կամ Եկեղեցականաց մէջ: դուք անոնք ալ յայտնեցէք աղատօրէն, վասն զի երբոր ալ ըլլայ պիտի յայտնուին:

Վատերն ըստ որում ուրիշն վըրայ եղածները հասկնալու կարողութիւն չունին, և պետք եղած գիտողութիւններն զուրկ են, իրենց վըրայ գիտոցածնին ուրիշն վրայ ալ կը զուրցեն:

Խնչպէս որ երկու կոյր կերակուրի նստած աօլա կերած ատեննին մէկը որ երկերկու հատ կ'ուտէս, մէ կալը զարմացմանք մը ըստ, ընկեր, մեր աշքերը չեն տեսնարինչեն կը կարծէք որ երկերկու կոյր հատ կ'ուտէմ, այն ատեն ուղղված խօստովանելով լուսւ որ ըստ որում ինքը երկուքական հատ կ'ուտէմ, այնպէս ալ քեզի համար կը կարծէմ:

Աէտա, ըըլլայ թէ դուք ալ այս հետեւաբանութեամբ կը խօսիք. եթէ այնպէս է, լուռ կեցէք, որպէս զի աւելի ամօթահար ընայտառակիք: Խայտառակութիւննիդ թէ և կատարեալ է, սակայն եթէ լուրու ըլլայք, դէթ այսուհեակեւ չէք խայտառակութիր շարունակ:

Խօսած խօսքերնիդ կը լուռ կամ քննելու կերալ մը ցաց տանք ձեզ Աէտա, եթէ կ'ուզէք Հայ Եկեղեցականին և հռովմէականին մէջ բաղդատութիւն ընել, ձգեցէք դուք ա-



Ի Ս Գ Ա Լ Ի Մ Ա Հ

ԵՐԱՆՈՒԹՅԱՑ Ի Ա Յ

ԴԵՌԱԲՈՒԽԻԿԻՆ ԴԱՏԵՐ

ՅՈՒՅՈՒՅ ԱՊԱՑԻ ԱՇԸԳԵՐՆ ԱՂԵՔԾԱՆԴՐԱՑԻՈՑ

Օերծ ՚ի մահուն ՚ի ճիրանաց ոչ զոք ծընաւ դեռ աշխարհ,
Յետ այսքանէաց ժամանակաց անվթիպելի փորձառութեանց .
Սիրոք ՚ի մարմինս Ճմշեսցին ցեղբ ՚ի մօրմնք ցաւս ,
Շարէ տիցն մանկութեան որ զսիրտ խոցէ գորովադութ ծնողաց .

Եւ զի՞նչ առնելէր սիրելոյն մինչ գերանդին դառնութեան ,
Խոչ և զիեանըս դեռաբոյս պատրաստի միշտ յետոյ դբան .
Մինչ հարկանի զանգակ մահուն միանգամ ,
Ոչ ոք իցէ որ գիտիցէ յիշել զաշխարհս և զգորովն .
Շայց միմիայն հետեւիցի հնչման ձայնին , յաւխտենին ՚ի ժառանգ .

ԱՅՐԵՎԱԿԱԳՐԱԿԱՆԻՑ

Ինչպէս որ անցեալ ամսոյ Ախօնիւ յայտնած էինք տեղւոյս կառավարիչ Ա սեմ. Քեամիլ Փաշայի մարդասիրական սպին և յառաջադիմութեան ունեցած սէրն յայտնելով, որ գողրոցաց հանդէսները միշտ տեսնելու փափառը իւր սրաբն մէջ վառ բլլուզ կը ցուցըներ. նոյնը ահաւասիկ սիրակ տեսնեմք հետագայ նամակին մէջ, որ Արքունի Դարձ Հայութու Բարձր. Այլ փաշայի կողմէն խրկուած է Ար Ամեն. Ա. Հայր. զըր նոյն նոյն Ա սեմ. Քեամիլ փաշայ անձամբ այցելութիւն մը ալ տալով մատոց Ա. Հոր Ա. Ա սեմութեան Բարձ. Այլի փաշայի նումակը, գողրոցաց յառաջադիմութեան վրայ իւր ունեցած սէրը և Տէրութեան ուրախութիւնն յայտնելով:

ՆԱՄԱԿԻՆ ՕԲԻՆ ԱԿԸ

Գուասու, չերիք երմենի Բաթրիքիլիք:

Բաթպէթլու էֆենակի ձէ ապլէքի.

Ուր Եագուող Անհասթրոր մէք թէպի շակիրտանիլին սիր մութաստու սէնէ տախի իճրայ օրունան իմ թիհանլէրի ձէմսաթլէրինտէ իլհար եթմիշ օշուու գլորը էսարի թէրէքի, շայանա թագափր սիր սուրէթաէ օրուող պուտոս սէմէրէի սահիլէ եկ թամասրլանէլէրի իտուկի, Դուտուու շէրիք միւթէսարքը սէտատէթլու Փաշայ հազրէթլէրինին վագ'ը օլան իշարլէրինտէն միւթէպան օրմուշ, վէպու վէճն իլէ մէսարուֆ օլան հիմ մէթի տօսթանէլէրի ագտէմի մուգասէթ Ալթանաթը սէնիշէտէն օլան տաիրէի իլմ ու մտարք գաղլէի խոյարինէ տախի թահմիլէ մուվաֆը:

օլարտգ, իսթիլլամիլ մահզուղիէթ էյլէմիշ օլմաղ իլէ պէյանի հալ սկագընտոյս շուգգայը մախսուսէի մուհիպի թէրէիմ գըլլունոը :

ՀԱՅ ԱՀՆԵ	ՀԱՅ ԱՀՆԵ	ԱՅՐ
Սէֆէլ Ա.	Եիսան Ա	Մուհամմէդ
		Էմին Ալ

Դաջալերիչ է արգեօք սոյն նամակի սրաբունուկութեան սպին թէ Ա. Պատրիարք Հօր ջանիցը թէ Ախօրանութեանը, և թէ գողրոցիս աշակերտաց անխոնջ աշխատափրութեանը :

Այն քաջալերութիւնը ոչ միայն այս անուշամ, այլ և առաջին անգամ ալ ցոյց տրուած է մեղ Կառավարութեան կողմէն, հրամայելով որ տեղւոյն նոր բայցուած ջանձիքինի գըլրոցի համար յատուկ խրկուած դաստուն, օրը մէկ կամ երկու ժամ ալ մըր գողրոցը դաս աց . Ինչպէս որ կը շաբանակէ ալ գատառն հաճութեամի կօտարելով Տէրութենէն իրեն եղած այս հրամանը :

Օսմանէան Տէրութեան առ իւր հոգատակը ունեցած այս զգացումն ու բարձանիքը բարեմազթութեամի կը բանայ Հայ Ացգայնոց բերանը :

Ամանապէս ալ ջրոյ մասին քաղաքացին տարած հոգը շատ է : Հայր Աբրահամու Գերեզմանին կողմէրը գտնուած բաւական շատիկէ ջուր մը քաղաքը բերել վաղնելու խօսքերը կը պատին ժողովուոց բերանը, այս ջուրը հին ատեններն արգէն քաղաքին կը վաղէ եղեր, որոյ ճանապարհն ալ պատրաստի է հին ատենէն շինուած քարէ խողովակներով. միայն թէ այս ջրոյն ճանապարհը տեղ տեղ աւրուած ըլլուրը նորոգուելու պէտք ունի : Բայց Երուսաղէմի մէջ վաղնելու համար ամենէն գիւրա-

գոյնն այս ջուրը պիտի ըլլաց . թերեւս կառավորութիւնը կամքաղաքիս մէջ կայլուածոյ հսկաբարձու ժողովին հսկատանի այս մասին աշխատելու և յատերու և յաջողի իսկ իւր աշխատութեանը մէջ :

Այս աեսակ ջուր մը քաղաքին մէջ վաղցնելով ապագայ մեծ չարիքներ արդիւած պիտի ըլլան . Բայս որում եթէ պատահի տարի մը որ անձրեւ քիչ ըլլաց նոյն տարին նեղութիւնը կը սաստկանայ սավի մասին : Իսկ եթէ երբէք ըլլաց տարի մը չանձրեւէ երկինք բնաւ , նեղութիւնն ինչ տատիճանի պիտի ըլլայ , այն ալ թաղփորձառուներն ու հասկցողներն հետեւ ցնեն որ ուրիշ բան չէ եթէ ոչ անշուշտ մահ կամ փախստեամբ ազուտութիւն : Եւ ինչու Երաւանակեմի բոլորներն այցափ ջուրեր գտնաւելով ծարաւն Երաւանակեմի մէջ կուտրած ընէ : Պէտք է անշուշտ նախատեսութեամբ ասոր առաջքն առնել . քաղաքին մէջ ջուր մը վաղցնելով :

Ա երջին օրեւս Յիսուսեան կրօնաւոր մը գալով քաղաքո , կառավում վարութեան ջուր հանելու տեղեր ցցց տռւածէ : Քաղաքիս մէջ Պիլատոսի տռւն ըսուած զօրանացի տաջեւը մէկ ջուր կայ եղեր ՅՈ մեթր խորութեամբ : Կամնապէս ուրի չափ հաստութեամբ ջուր մ' ալ Պեղումանիի ձորը պարտիղի մը մէջ կայ եղեր գարձեալ ՅՈ մեթր խորութեամբ . Եւ կը լսենք որ կառավարութիւնն այս երկու ջուրերուն մէկուն նշանանակուած տեղէ հոր պիտի բանալ տայ , Ասկայն աւելի լու է հայր Արքահամու ըսուած ջուրը բերել , քանթէ այս գետիները բանալ տալ . մէկ մի որ դուրսի ջուրին ճանապարհին շատ մէծագոյն մասը պատրաստ ըլլալով քիչ մը տեղ միայն նորոգութիւն պէտք :

և այս նորոգութեան համար ըլլալիք ծախսն աւելի քիչ կ'ըլլաց Եւ րուսազեմի մէջ ՅՕ մեթր խորութիւնը մը բանալու ծախսէն : ՈՇէկ մ'ալ այս ըսուած ջուրերը Յիսուսեան մէկը : կ'ելլէ լաելով հաւատալի չեն կրնար ըլլալ . և գուցէ այն ծախսն յանձն առնենելով ընելէ վերջը ջուրը չելաւ , բոլոր եղած ծախսն ՚ի զուր գնացած պիտի ըլլաց :

- Փարիզի Հրեից Խարայէլական լներութիւնը բարձր գրան հրավարտակն սասցած է Յօսպէի մէջ երկրագործութիւն մը բանալու . հրավարտակի տռւած ազատութիւններն են որ ՈՇէմիէի և Յօսպէի պարտէցներուն մէջ տեղը երկու հազար վեց հարիւր արտավար (տէօնիւմ) գետին տէրութիւնն իրենց պիտի բացնէն , տասն տարի ալ տռւանց տռւրքի պիտի բանեցնեն : Յօսպէի մէջ ալ երկրագործական և ուրիշ արտեսաններու դպրոց մը պիտի բանան , Երաւանակեմի ազքատ Հրեից ազայքներն հոնձրի կրթելու համար :

Պազէի Երաբներուն մէջ ամսոց սկիզբները ապստամբական ցոյցեր եւ լուծ են տէրութեան հարկերը չլճարելու . ասոր վրայ Դամասկոսի զօրաց ՈՇիւշիր Փաշայն վաշտ մը զօրքով Երաւանակեմի ՈՇութասարքի Պետմիլ Փաշայի ընկերակցութեամբ . Պազէ երթալով ապստամբութիւն ցույնող Ծէխէրը մէկաւեղ ժողվելով խոնարհեցուցին տէրութեալ տռւրքերն անպակաս հաստուցանելու , և վերադարձան:

- Ա աներերու տեսչոց վասիստութիւնն ըլլալով , Յօսպէի Վանաց տեսառու կարգեցաւ Արք . Եղեկիելվարդապէտը :

Ա . Օհնդեան Ա անուց Արքա . Յուղմաս Ա արդապէտն այս տարի ևս նորոգուեցաւ իր պաշտօնին մէջ :

Ապագագրեսոն Պահապատար աղա :
 Աւապամեանց թանիկ աղա :
 Արշանեանց Յովիաննէս աղա : Վայսականնէս վարդապատար :
 Առջապաննան մահտեսի Գրիգոր աղա :
 Արարդապեան մահտեսի Եսազուլ աղա :
 Վարդապետ Յակոբ աղա :
 ՏԵՏԵԱՆ ՍՏԵՓԱՆ ԱՐԱ ԳՈՐԾԱԿԱԼ ՄԻՕՆ :

ԵՀՄԻՒԾԻՆ

Տ. Տ. ԳիլլիԳ ՎԵՀԱԲԻԱ Կաթուղիկոս (2 օրի) :
 Գ. Ե. Վերքեաս Եպիսկոպոս :
 Գ. Ե. Գետրոս Եպիսկոպոս :
 Արժ. Թագեռոս վարդապետ Զիւնական :
 " Սարգիս վարդապետ տէր Գաւազպարման :
 " Գրիգոր վարդապետ Մուշեղանց :
 " Խմբագրութիւն Արարաւայ :

ԹԵՔԻՄՏԱՂ

Գ. Ե. Թագեռոս Արբազան Արքեպիսկոպոս Առաջնորդ :
 Տ. Արքունակէս քահանաց Ֆեոլքան :
 Տ. Վ. Ք. Թագանէս քահանաց :
 Գէորգեան մահտեսի Տօնիկ աղա :
 Գիլապառուեան մահտեսի Յակոբ աղա :

ԹԻՖԼԻԶ

Գ. Ե. Մակար Արբազան Արքեպիսկոպոս Առաջնորդ
Վրաստանի և Խմբեթի :
 Արժ. Վերքեաս վարդապետ Պարգևանց :
 Տէր Խահակ աւագ քահանաց Մահառունի :
 Տէր Մավուչ աւագ քահանաց Մայամինանց :
 Տէր Մկրտչ աւագ քահանաց տէր Գրիգորեանց :
 Տէր Ցովսէփ աւագ քահանաց Օրբէլեանց :
 Տէր Ղազար աւագ քահանաց Դաւթեանց :
 Տէր Ցովհաննէս աւագ քահանաց Արարատանց :
 Տէր Մրապին աւագ քահանաց :
 Տէր Գրիգոր քահանաց տէր Բարուղեանց :
 Տէր Թագեռոս քահանաց Խօնանինիամեանց :
 Աւելոն երեց Խարազեանց — Ղերսիսեան Վարժարան :

Արմաննէանց Խաչատուր աղա :

Զարդարեանց Կարապետ աղա :

Էնֆիամեանց Համբարձումաղա :

Էնֆիամանց Աւետիք աղա : Գրախանուր :

Էպազծանց Կարսաբ աղա :

Հահիննէանց Ցովհաննէս աղա :

Խետրոս Միմէննէանց : Խմբ. Մէլունի Հայուսունի :

Խոսիննէանց Գ. Մարկիսանոս : բժշկապետ :

Խոտիննէանց Ավետիք աղա :

Աւրովիտանց Յակոբ աղա :

Վարդապետանց Մահտեսի Գրիգոր աղա :

Քոշարեանց Գ. Կարապետ : բժիշկ :

ԼԱՄՈՒՏԻԿԵ

Արժ. Զարտրիս վարդապետ :

ԽԱՐԲԵՐԴ

Արժ. Գետրոս վարդապետ Առաջնորդական փոխա :
 Առաջնորդան Ցարութիւն աղա :
 Խուեր Սմբատան ընկերութեան ի Մահտեսի Առաջնորդապետ :
 Առաջնորդապետ աղա :

ԿԱՌԱՎԱՐԱ

Տ. ՅՈՎԱՅՐԵԱՆ Բ. ԽԵԶԵԿԻՒ ՔԱՀԱՆԱՑ ԽԵԶԻԿԵԱՆ :
 Գ. ՊՐՈՒՆՈՒ ՍԵԼԲՈՒՄԵԱՆ (2 օրի) :
 Գ. Կարապետ Մ. Դաւթեան :

Գ. Գիորգ Յամակէփեան : գլուխց Ձևազար (2 օրի) :
 Գ. Մարգար Գրիգորեան :
 Գ. Մանուկ Ծ. Մանուկէեան :
 Գ. Խաչիկ Ծ. Ավտալէան :
 Գ. Յարութիւն Գ. Ավտալէան :
 Գ. Խաչիկ Ծ. Աւետումէան :
 Գ. Թագեռոս Տէր Ստեփաննէս ան : հայկարման պատուան
ի կալվածայու : Մ. Ճեմարտինի :
 Գ. Կարապետ Գ. Մալիչէեան :
 Գ. Կարապետ Մ. Յարութիւն :
 Գ. Միլիսիլ Տ. Յովհաննէս Գալատեան :
 Կալվածուու Մարգարիտկան Ճեմարտինի հայոց :

ԿԱՄԻԿ

Գ. Ե. Յարութիւն Արքեպիսկոպոս :

Տ. Բաննարաս քահանաց ի Կրիշք :

Տ. Կիւրեղ քահանաց Տ. Աղեքսանդրեան :

Ազարէկէննան Գետրոս աղա :

Բարի համբար : ու առմարտան Արծնեան :

Գարագաշեան Յովհան աղա :

Էլեւէննան մահտեսի Փիլապոս աղա :

Էնֆիէձննան Աւետիք աղա :

Էնֆիէճննան Սարգիս է Քէնսիի :

Ճամբարամիսնան մահտեսի Մկրտիչ աղա :

Կարապետնան մահտեսի Յարութիւն աղա :

Հազարապետնան մահտեսի Արքահան աղա :

Մահտեսի Կարապետնան Յարութիւն աղա :

Մարգարեան Կարապետնան Յարութիւն է Քէնսիի :

Յակոբնան Գ. է. որդ աղա :

Յարութիւննան Միլիսիլ աղա :

Յարութիւննան Յօհաննէս աղա :

Յօհաննէսնան Ստեփան աղա :

Նշն աղա Երզնկացի (Վարդապետ) :

Զամբարապաշեան Յովհանիմ աղա :

Պալլարէան Մկրտիչ աղա :

Պէտրոս աղա Տիգրանակերտցի :

Սարգիսնան Գառնիկ աղա դրաշար :

Մրգչուն Սարգիս աղա Վանեցի :

Տէր Յովհաննէսնան Նշն է Քէնսիի :

Տ. ՄԵԼՔՈՒԵԹԵԱՆ ՄԱՀԱՏԵՍԻ ՅՈՎԱՅՐԵԱՆ ՅՈՎԱՅՐԵԱՆ ՅՈՎԱՅՐԵԱՆ :

Գ. ՊՐՈՒՆՈՒ ՍԻՕՆ :

Փանոսնան Խաչատուր աղա :

Փանոսնան Կարապետ աղա :

ԿԱՐՄԱՐ

Արժ. Գրիգորիս վարդապետ առաջնորդ :

ԿԵՍԱՐԻԱ

Գ. Ե. Եղիս Ծ. վարդապետ Առաջնորդ կեսարից :

Գ. Ե. Ստեփան վարդապետ Մ. Դանիէլ վանուց :

Թանզարան կեսարից :

Թանզարան կերումու :

Թալաստ գործոց Արշակոսնեաց Ընկերութեան :

Խուեր Աշգաբէան Յակոբ աղա :

Խաչիկ աղա :

Գրիգոր աղա :

Խոտիննէան մահտեսի Յակոբ աղա :

Խոտինն

ՅԱՐԱԿ

ՄԵԾԻՍ

ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆՔ	97—103
Աշաղակ Հայաստանի	103—104
Պատասխան	104—105
Եղերերգ և հրամեցու Առ Մուղայն	105—106
Մեծապատիւ ժողով . (Հարուսակո-լիւն)	107—110
Արկածք Արխամօնօիւսի . (Հարուսակո-լիւն և վերջ)	110—112
Դպրոցի Ճառ	112—114
Վզգացին	114—117
ԺԱՄԱՆԱԿԱՄԻՐԱԿԱՆՔ	117

ԲԱԺԱՆԱՐԴ-ԱԴՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

Ա. Այսուր տմուն ամիս կը հրամարակուի 24 երես բազկացեալ մէ կուկէս ութածող թղթով.

Բ. Տարեկան դին է երկու արծաթ Մէծիսից հանդերձ ճանապարհի ծախ-քով, կանփինէ վճարելի:

Գ. Զատ տեսարակ տռնել ուղաղը, պեսք է առնե մէկ տեսրին շըս գո-հեկան վճարէ: